

ՈՍԿԱՆԻ ԱՍՏՈՒԱԹԱՇՈՒՆՉԻՆ ՓԱՅՏԱՓՈՐԱԳՐԵԱԼ ՊԱՏԿԵՐՆԵՐԸ

1937-ին երբ «Քաղմավէպ»ի 10-12 թիւերուն մէջ կը հրատարակէի «Փայտափորագրչական Մանրանկարչութիւնը եւ Մանրանկարիչներ Հայ Տպագրութեան Մէջ» պատկերազարդ ուսումնասիրութիւնս, որ 1938-ին իբր առանձին պրակ կ'արտատրուէր, կը խոստանայի որ «ուրիշ առթիւ Ոսկանի տպագրութիւնը (Աստուածաշունչի) նկատի պիտի ունենամ եւ այն ստեղծ աւելի ընդարձակօրէն պիտի խօսիմ» (էջ 8)։ 1940-ին հրատարակեցի անգլերէն ուսումնասիրութիւն մը «Armenian Woodcuts» Հայկական Փայտափորագրութիւններ, (The Print Collectors Quarterly, 1940, February), ուր արդարեւ քիչ ինչ աւելի ծանրացայ նիւթին վրայ՝ առանց սակայն հարկ եղած կերպով։ Արդ այս առթիւ «ՄԻՈՆ»ի խմբագրութեան ցանկութեան ընդառաջելով, պիտի ջանամ պարզել կարգ մը հարցեր եւ շփոթութիւններ Ոսկանի Աստուածաշունչին փայտափորագրեալ պատկերներուն վերաբերմամբ։

Ոսկան Վարդապետ ծնած է Սպահան եւ որովհետեւ իր ծնողքը Երեւանցի էին, ինքն ալ կոչուեցաւ Երեւանցի։ Իր կենսագրութիւնը չէ որ հոս պիտի տամ, որ արդէն լաւ ծանօթ է հետաքրքիրներուն, միայն պիտի ըսեմ որ Ոսկան Վարդապետ տպագրական գործի ցանկութեամբ հասաւ Ամստերդամ 1664-ին։

Ոսկանի Ամստերդամ հասնելէն առաջ 1657-ին կը հրատարակուէր «Biblia Sacra» (Աստուածաշունչ) T^o Antwerpen by Ian Van Moerentorf en nv Herdruckt by Pieter Iacopsz, 1657: Այս հրատարակութիւնը ունէր մեծաթիւ փայտափորագրեալ պատկերներ, որոնք փայտափորագրուած էին երկրորդա-

կան նշանակութեամբ փայտափորագրել վարպետէ մը՝ Christoffel Van Sichem, Քրիստոֆէլ վան Սիխէմ երէց կոչուած։ Ոսկան երբ Ամստերդամ կը հասնէր 1664-ին, Քրիստոֆէլ վան Սիխէմի «Biblia Sacra» արդէն եօթ տարէի Վեր լոյս տեսած էր։ Ոսկան անտարակոյս շուտով տեսաւ թէ Աստուածաշունչը աւելի հանրամատչելի եւ զստփարակիչ ընելու համար պատկերները մեծ կարեւորութիւն ունէին։ Օտար տպագրիչներ իրենց Աստուածաշունչերը առատօրէն կը զարդարէին պատկերներով։ Նոյնիսկ կային Աստուածաշունչեր՝ որոնք միայն պատկերներէ կը բաղկանային, որոնց սակ տող մը կամ երկու Աստուածաշունչէն բացառութիւններ կային միայն։ Օրինակ, իմ հաւաքածոյիս մէջ ունիմ հարիւրաւոր նկարներ պարունակող նման պատկերաւոր Աստուածաշունչ մը, պղնձի վրայ կատարուած պատկերափորագրութիւններով՝ քաջ ծանօթ արուեստագէտ Nicolaes Visscher-էն, տպագրուած Ամստերդամ 1659-ին։

Քրիստոֆէլ վան Սիխէմ 1657-ի «Biblia Sacra»-ի պատկերները օրինակած է զանազան համաշխարհային մեծ համբաւ ունեցող վարպետներէ, անոնց փայտափորագրութիւններէն, եւ երբեմն իր փորագրութիւններուն առկ չէ մտացած նշանակել նաեւ այդ մեծ վարպետներուն բակագիր ստորագրութիւնները, նոյն ստեղծ գետեղելով իր փակադիր ստորագրութիւնն ալ սա ձեւով։

Քրիստոֆէլ վան Սիխէմ օրինակի համար օգտուորածած է Ալլադէթը Տիւրքի Յովհաննու Յայնութեան (Die Heimlich Offenbarung Johnis, Apocalipsis, 1498) միակ գերմաներէն զբքի ձեւ հրատարակութիւնը, որ նոյն ստեղծ առաջին տպագրութիւնն



Նկար թիւ 1. «Յովհաննու Յայտնութիւն».
 Ապրիլի ճիւղեր»

է, կատարուած 1498-ին: Ան օգտագործած է տանգից նշանաւոր փայտափորողի նկարները, միշտ իր օրինակութեանց մէջ զետեղելով իր փակագիր ստորագրութեան հետ նաեւ Ալլարէիդ Տիւրէրի հանրածանօթ փակագիր ստորագրութիւնը՝ Դ

Ոսկանի Ամօղերտամի մէջ գործունէութեան եւ յարաբերութեան մանրամասնութիւնները դժբախտաբար ծանօթ չեն մեզի:



Նկար թիւ 2. «Աստուածաշունչ», 1666. Քրիստօֆէլ վամ Սիլեմ:

Թեան, առանց ջնջելու Քրիստօֆէլ վամ Սիլեմի ստորագրութիւնը: Անոնք Շարակնոյի Հրատարակութեան մէջ երեւելէ վերջ կը տպագրուէին նաեւ Ոսկանի Աստուածաշունչին մէջ, տպագրուած Ամօղերտամ (1666-1668): Սակայն ոչ միայն Ոսկանի Շարականին մէջ Հրատարակուածները, այլեւ 1657-ին տպագրուած «Biblia Sacra»-ի մէջ Քրիստօֆէլ վամ Սիլեմի փայտափորողութիւնները տեղ կը գտնէին Ոսկանի Աստուածաշունչին մէջ: Անոնք Ոսկանի հոն կը Հրատարակէր առանց որեւէ փոփոխութեան: Օրինակ, Աւետարանիչներուն նկարներուն տակ իրենց լատիներէն անունները փորագրուած էին «Biblia Sacra»-ի 1657-ի Հրատարակութեան մէջ եւ անոնք եղածին պէս լատիներէն տառերով փորագրուած անուններով տեղ կը գտնէին Ոսկանի Հայերէն Աստուածաշունչին մէջ ալ: Կամ օրինակի համար 1657-ի «Biblia Sacra»-ի Հրատարակութեան մէջ պատկերներէն շատեր ունին A. B. C. D. E., որոնցմով բնթերցողը կրնար ճանչնալ ու որոշել պատկերին մասնամասնութիւնները զրքին մէջ պատկերին յարակից բացատրութեանց միջոցաւ: Ոսկանի Աստուածաշունչին մէջ ատոնք եղածին պէս գործածուած են նոյն A. B. C. D.-ով, սակայն առանց բացատրութեանց կամ ծանօթութեանց՝ որով այդ լատիներէն զիրերը բոլորովին անպէտ են Հայերէն Հրատարակութեան մէջ:

Որոշ է որ 1664-ին Ոսկան Ամօղերտամի մէջ իր Շարակնոցին Հրատարակութեանէն առաջ կերպով մը ձեռք բերած է 1657-ին Հրատարակուած «Biblia Sacra»-ի փայտափորագրեալ պատկերները, որոնք գործն էին Քրիստօֆէլ վամ Սիլեմի: Մեզի յայտնի չէ թէ ի՞նչ պայմաններու տակ Ոսկան գտաւ եւ գնեց այդ փայտափորագրութիւնները՝ գործածելու համար նախ իր տպագրած Շարակնոցին մէջ 1664-ին Ամօղերտամ, եւ յետոյ ալ իր Աստուածաշունչին մէջ, տպագրուած 1666-1668-ին, դարձեալ Ամօղերտամ:

Սակայն յանկարծ Ոսկանի Ամօղերտամ Հրատարակած Շարակնոցին («Երաժշտական Սրգեցումն») մէջ, որ տպագրեց 1664-ին, մենք կը գտնենք նոյն այն փայտափորագրեալ պատկերներէն՝ որոնք արդէն Հրատարակուած էին 1657-ին «Biblia Sacra»-ի մէջ, որոնց բոլորն ալ, ինչպէս ըսինք, Քրիստօֆէլ վամ Սիլեմի փայտափորագրութիւններն էին: Ոսկան 1664-ի իր Շարականին մէջ կը Հրատարակէր այդ փայտափորագրութիւնները առանց որեւէ փոփոխու-

Ուրեմն ճիշդ չէ երբ կ'ըսուի թէ Ոսկանի Աստուածաշունչը պատկերներով եւ զարդերով ճոխացած, որոնք ամէնքը կրնան պատիւ բերել Ոսկանի արուեստագիտական նաճարին» (Օրմանեան, «Ազգագրատու», էջ 2240)։ Ոսկան որեւէ կերպով պատասխանատու չէ իր Աստուածաշունչին մէջ Հրատարակուած փայտափորագրութեանց զեղարուեստական արժէքին։ Աժան ար-

պատկերներ՝ որոնք յաճող կամ անյաճող կերպով արդէն իրենց գործը տեսած էին «Biblia Sacra»ի մէջ Հրատարակուած ըլլալով։ Ոսկան որ երբեք պիտի չկարենար իր համեստ միջոցներով նոյնիսկ աւելի սովորական պատկերներ գտնել իր Աստուածաշունչին համար, առիթը չփախցուց եւ ձեռք բերաւ այս փայտափորագրեալ նկարները։ Բոլորովին կը սխալի փայտափորագրութեանց միջոցաւորին հեղինակութիւն Arthur M. Hind, երբ կը գրէ. «Նշանակելի է որ Քրիստոֆէլ վան Սիխէմ արտադրեց մեծ մասը՝ Աստուածաշնչական պատկերատպերուն Հայկական գործերու համար, Ամստըրտամ տպագրուած, 1664-ին Շարահանին մէջ եւ 1666-ի Հայրէջն Աստուածաշունչին մէջ» («An Introduction to History of Woodcuts», 1935, Houghton Mifflin Co., Boston & N. Y.)։ Իրականութիւնը այն է որ Քրիստոֆէլ վան Սիխէմ զանոնք չպատրաստեց Ոսկանի Հրատարակութեանց (Շարահան, Աստուածաշունչ) համար, այլ զանոնք փորագրեց 1657-ին տպուած «Biblia Sacra»ի համար։ Յետոյ էր որ Ոսկան պատահաբար ձեռք բերաւ այդ փայտափորագրեալ պատկերները եւ գործածեց զանոնք իր Հրատարակութեանց մէջ։ Arthur M. Hindի անձնօթ մնացած է որ Ոսկանի գործածած փայտափորագրեալ սոյն պատկերները արդէն գործածուած էին 1657-ին։



Նկար թիւ 3. «Աստուածաշունչ», 1666. Քրիստոֆէլ վան Սիխէմ։

Քրիստոֆէլ վան Սիխէմ երէց յանուանէ ծանօթ, երկրորդական, երրորդական փորագրիչ մըն է, որ կ'երեւայ թէ Ոսկանի անձնօթ էր անոր Ամստըրտամ հասնելէն առաջ եւ շատ հաւանաբար անձնօթ ալ մնաց Շարահնոցին եւ Աստուածաշունչին Հրատարակութեանց ալ վերջը, քանի որ ոչ մէկ տեղ անոնց մասին Ոսկան որեւէ յիշատակութիւն կ'ընէ Շարահնոցին կամ Աստուածաշունչին մէջ։ Եւ սակայն ինչպէս որ պիտի տեսնենք, Քրիստոֆէլ վան Սիխէմ Ոսկանի տպագրութեանց շնորհիւ տեսակ մը բնատիպ եղաւ 18-րդ դարու Կ. Պոլսոյ Հայ տպագրութեան մէջ ծագող փայտափորագրիչ վարպետներու։

ւեստով, զեղարուեստական եւ փորագրական որեւէ հանճար ցոյց չտուող այդ փայտափորագրութիւնները Ոսկանի ձեռքը հասած ըլլալու են պատահաբար եւ պարզապէս նիւթապէս մատչելի եղած ըլլալուն համար։ Այդ պատկերներուն տէրը կամ տէրերը, որոնք հաւանաբար տպագրական դործի մէջ էին, առիթ մը տեսան Ոսկանի Աստուածաշունչը Հրատարակելու ցանկութեան մէջ եւ աման կերպով Ոսկանի տրամադրեցին

Քրիստոֆէլ վան Սիխէմի փայտափորագրական արհեստը դժբախտաբար գեղարուեստական որիւէ նշանակութիւն չի ներկայացներ, երբ մանաւանդ մենք ուշադրութեամբ համեմատենք մեծ եւ համբաւաւոր վարպետներու գործերուն հետ, որոնցմէ ինք օրինակած է։ Այդ համեմատութիւնը ցոյց պիտի տայ որ Քրիստոֆէլ վան Սիխէմ որքան աննշան է եւ որքան զուրկ գեղարուեստական ըմբռնումէ։ Օրինակի

Ալպրէխը Տիւրէրի փակագիր ստորագրութեան հետ նաեւ սովորական օրինակող Քրիստոֆէլ վան Սիխէմի փակագիր ստորագրութիւնը։ Վերջինս ոչ միայն համառօտած, աղճատած, խաթարած է մեծ վարպետին հեղինակութիւնը, այլ նաեւ բոլորովին զուրկ է փորագրական ճաշակէ, զծերու նրբութենէ, դժուարագործ փորագրութիւններէ։ Սիխէմ պարզապէս ամենահասարակ երևութեակն նմանութիւն մը պահած է Տիւրէրի գործին։ Անյալող ըլլալէ աւելի՝ ողորմելի օրինակութիւն մը, ուր ճաշակ, նիւթի ըմբռնում, դիմագծային ճշգրիտ արտայայտութիւն եւ այլն բոլորովին մէկդի թողուած են Քրիստոֆէլ վան Սիխէմէ։ 1657-ի «Biblia Sacra»ի փայտափորագրեալ պատկերներուն տէրերը եթէ ամենանշան զնէ մը աւելի բան առած են Ոսկան Վարդապետէն, անտարակոյս զայն չարաչար խաբած են։



Նկար Թիւ 4. «Ժողովածու», 1710.
Անտարգիր:

համար, ես հոս կը ներկայացնեմ Ալպրէխը Տիւրէրի փայտափորագրութիւններէն մին՝ առնուած քնազրէն Յովհաննու Յայանութեան. ընթերցողը կրնայ նկատել այն մեծ կարողութիւնը որով ոչ միայն յղացուած, այլեւ փորագրուած է այդ պատկերը։ Քրիստոֆէլ վան Սիխէմ երէց օրինակած է Ալպրէխը Տիւրէրի այդ պատկերը եւ այդ օրինակութիւնն է որ ք վերջոյ չբաւարակուած է Ոսկանի Աստուածաշունչին մէջ (էջ 711), դւր կ'երեւի մեծ հեղինակ-վարպետ

Տարակուսելի է որ Ոսկան փայտափորագրական գեղարուեստի ճաշակ եւ ըմբռնում ունեցած ըլլար։ Հաւանաբար լոկ ցանկութիւն մը ունէր, որ էր՝ եթէ կարելի է՝ իր չբաւարակութիւնները պատկերագործրէն։ Ատիկա յաջողեցաւ իրեն։

Աստուածաշունչներու հայերէն զբաղիւրներուն մանրանկարումը եւրոպական մանրանկարներու ազդեցութեամբ եւ սճով արդէն սկսած էր Հայոց մէջ 17րդ դարու առաջին քառորդին։ Մեզի հասած են Աստուածաշունչներ եւ Աւետարաններ, որոնք մանրանկարներուն քնատպիները եղած են եւրոպական պատկերներ։ Եւրոպական արւեստի այս շարժումը տարածուեցաւ նախ Լեհաստան պատրաստուած հայերէն զբաղիւրներու մէջ եւ անցաւ Կ. Պոլիս, Սպահան։ Ղազար Բարեբրդի զրիչ-մանրանկարիչ կարեւորագոյն ներկայացուցիչն էր այդ շարժումին։ Ետքումը նոյնիսկ տարածուեցաւ Հայ եկեղեցիներու ու որմանկարութեան մէջ, որուն զլիաւոր օրինակը կրնանք տեսնել Սպահանի Նոր-Ջուղայի Ամենափրկիչ Վանքին եկեղեցւոյն որմանկարները։

Ոսկանի Աստուածաշունչը եւրոպական
 բնատիրոջ օրինակելու ըմբռնումը տարածեց
 18րդ դարու Հայ փայտափորագրիչներուն մէջ,
 որոնց ամենակարկառուն ներկայացուցիչը
 կրնանք սեպել Գրիգոր Մարզաւանցի
 փայտափորագրիչը: 18րդ դարուն Կ. Պոլիս
 տպարանած Հայերէն գրքերուն պատկերները
 դրեթէ բոլորն ալ ուղղակի կամ անուղղակի
 օրինակութիւններ են Ոսկանի Աստուածաշունչին միջոցաւ ծանօ-

նըկարիչները չկրնան մարտել, իւրացնել,
 հայացնել եւրոպական եկամուտ աղէեցու-
 թիւնը: Նոյն ատեն իրենք չունեցան հարկ
 եղած արհեստական կարողութիւնը եւրոպականին
 հետեւելու Համար ներկայանալի կերպով,
 որով եղած արդիւնքը մնաց լոկ վատ
 օրինակութիւն մը եւրոպականին՝ առանց
 ունենալու բնատիպին նրբութիւնը, Համաչափու-
 թիւնը, ըմբռնումը եւ հեռանկարի
 Հասկացողութիւնը: Հսկառակ թափուած
 մեծ աշխատանքին՝ թէ՛ մանրանկարչու-
 թեան մէջ եւ թէ՛ որմանկարչութեան մէջ
 եւ թէ՛ կտաւի վրայ գծուած խոշոր
 իւղանիւղ նկարներու մէջ բնաւ կամ շատ
 քիչ արուեստի կը հանդիպինք:



Ոսկանի որ ընդ հար յանիսն շինու
 Օրինակ մարտի 17րդ դար

Նկար թիւ 5. «Աստուածաշունչ», 1729.
 Գրիգոր Մարզուանցի:

Թացուած Քրիստոֆէլ վան Սիխէմ երէցի
 փայտափորագրութիւններուն:

Անիվապէս ըսեմ որ թէ՛ զբնագրական
 Հայ մանրանկարչութեան մէջ եւ թէ՛ որմանկարչու-
 թեան մէջ եւրոպական պատկերներու
 օրինակութիւնը մնաց լոկ օրինակութիւն,
 Հայ արուեստագէտները եւ որմա-

նացութիւնը նոյնն է նաեւ փայտափորագրչու-
 թեան մէջ 18րդ դարուն: Ոսկանի Աստուածաշունչը
 բնատիպի Համար գործածելի պատկերներու
 աւագին հաւաքածոյ մը կ'ըլլար
 Հայ փայտափորագրիչներուն: Ոչ միայն
 Ոսկանի Աստուածաշունչին փայտափորագրու-
 թեանց ինչ ինչ կտորները նոյնութեամբ
 կը գործածուէին Կ. Պոլիս 18րդ դարուն
 տպարանած գանազան գիրքերու մէջ,
 կամ կը հրատարակուէին լոկ Քրիստոֆէլ
 վան Սիխէմի փակագիր ստորագրութեան
 ֆելմով, ալլ նաեւ Կ. Պոլիս գործող Հայ
 փայտափորագրիչներ, Գրիգոր Մարզուանցի
 պէս (ԳՐ ստորագրութեամբ) եւ ուրիշներ
 ալ անանուն, կ'օրինակէին Սիխէմի բը-
 նատիպերը: Այս օրինակութիւնները այն-
 քան վատ էին, որքան որ վատ էին Քրիստոֆէլ
 վան Սիխէմի օրինակութիւնները Ալպրէիզ
 Տիւրէրի բնատիպերու վրայէն կատարուած:
 Ասիկա ընթերցողներուն ապացուցանելու
 Համար մենք հոս կը հրատարակենք
 Ոսկանի Աստուածաշունչէն Քրիստոֆէլ
 վան Սիխէմ երէցի մէկ փայտափորագրու-
 թիւնը՝ մոզրու ալցելութիւնը ներկայացնող,
 յետոյ կու տանք Պոլիս 1710-ին Սարգիս
 դպրի տպարանէն հրատարակուած Ժողովածուին
 (էջ 145) տպուած փայտափորագրութիւնը,
 անտարազիւ, ինչ ուղղակի
 օրինակութիւն մըն է Ոսկանի Աստ-

ւածաշունչին էջ 433ի հրատարակուածին: Եւ վերջապէս կու տանք Գրիգոր Մարգ-ւանցիի նոյն նկարին փայտափորագրեալ օրինակութիւնը, որ հրատարակուած է 1729-ին Կ. Պոլիս, տպուած Աստուածատուրի տպարանէն, Աւետարանի էջ 239-ին վրայ: Արապ ակնարկ մը իսկոյն նկատելի կ'ընէ Քրիստոֆէլ վան Սիխէմի փայտափորագրութեան անհամեմատ աւելի նուրբ աշխատանքը Հայ փորագրիչներուն օրինակութենէն:

Ոսկանի Աստուածաշունչին պատկերագրը հրատարակութիւնը անշուշտ իր ազդեցութիւնը ունեցաւ իստկերագրը գիրքերու հրատարակութեան վրայ Հայոց մէջ: Օրինակ, Մխիթար Արքահայր 1733-ին Վեւիտիկ, Անտօնի Պօռթօլիի տպարանէն կը հրատարակէր իր կոթողային Աստուածաշունչը բազմաթիւ եւ գեղեցիկ պատկերներով, որոնք մասնաւորաբար պատրաստուած կ'երեւին իր հրատարակութեան համար: Այս պատկերները փորագրուած էին պղնձի վրայ, հաւանաբար ոչ-Հայ փորագրիչէ:

Կ. Պոլիս զործող բոլոր Հայ փորագրիչները ստրկօրէն կապուած չմնացին Ոսկա-

նի Աստուածաշունչին փայտափորագրական պատկերներուն խաթարիչ ազդեցութեան: Եղան որ կրցան հետաքրքրական եւ շահեկան արուեստի զործեր տալ: Օրինակ, Կ. Պոլիս 1752-ին հրատարակուած «Տաղարան Վայելուչ»ը ունի պատկերներ՝ որոնք շարագրուած են հայունակ ոճով: Փորագրիչը կը մնայ անծանօթ, սակայն իր փորագրած պատկերները մենք կը դասենք Հայ տպագրութեան փայտափորագրական արուեստին լաւագոյններու շարքին, որովհետեւ անոնք կը հետեւին Հայ մանրանկարչութեան ազգային աւանդութիւններուն:

Աւարտելէ առաջ ճշդեմ որ Ոսկանի Աստուածաշունչին հրատարակութիւնը իրապէս կարեւոր եւ դնահատելի կը գտնեմ: Նման խոշոր աշխատանք մը այդ ժամանակ հերոսական բան մըն էր եւ միայն Ոսկանի պէս անձնուրաց նուիրեալ մը կրնար յանդգնիլ ձեռք զարնելու: Անոր Աստուածաշունչին մէջ գործածուած փայտափորագրութեանց մասին մեր այս տեսութիւնը ոչինչով կը մնասէ Ոսկանի տպագրական մեծ աշխատանքին:

Յ. ԲԻԻՐՏԵԱՆ